

շատ յիմար գորովալից ծեր մարդ մ'եմ՝  
ութսունամենայ և աւելի և շխտակ խօսելով՝  
կը վախնամ որ խելքս կատարեալ զլուխս  
չէ: Ես զքեզ ճանչնալու եմ՝ կարծեմ, այս  
մարդն ալ, Բայց կը վարանիմ, որովհետեւ  
բնա չեմ զիտեր թէ ինչ տեղ է այս, և  
բոլոր հնարապիտութիւնս չլիշեցներ ինձ  
այս հագուստներս, և ոչ ալ զիտեմ թէ այս  
զիշեր ուր օֆեցի: Վրաս շննդաք, որովհետեւ  
այնչափ իրաւ որչափ մարդ ըլլալս զիտեմ  
կարծեմ այդ ափիմնը՝ այդ իմ ազջիկս Է  
Քօրտէլիա . . .

Ք. — Այս իսկ եմ՝ հայր, այն իսկ եմ:  
Իիր. — Արցունքներդ են որ կը վազեն.  
յիրափ Կ'աղաշեմ՝ մի լար Եթէ թոյն ու-  
նիս առուր ինձ որ խմիմ, Գիտեմ, զիս չես  
սիրեր, վասն զի բոյբերդ՝ որչափ կը յիշեմ՝  
անիրաւեցան ինծի գէմ: Դու պատճառ մ'ու-  
նիս, անոնք շոնէին:

Ք. — Ոչ, ոչ մի պատճառ:  
Իիր. — Արդեօք թրանսա եմ:  
Քէնդ, — Քու աէրութեանդ իսկ մէջ՝ Տէր  
իմ . . .

Ք. — Կը հաճի արգեօք Զեր վեհափա-  
ռութիւնը բալել . . .

Իիր. — Հետո ներոզամիտ ըլլալու ես՝  
Կ'աղաշեմ բեզի, ես ծեր ու յիմար եմ:  
Իրբեւ հակապատկեր ծերունոյն իրական  
և ցաւալի յիմարութեան՝ կը զագագրէ քեր-  
ողը արգունեաց միմուին կեղծ յմնարու-  
թինը որ այս ամէն աղեաից մէջ խեղիա-  
տակելու և երկիլի խօսքեր ըսկելու առիթ  
կը գանէ: Բայց հայր և ազջիկ բանափ գա-  
տապարտեալ են, Քօրտէլիա հայրը կը գրիէ  
և Կ'աղաղակէ:

«Մեր առաջինը չենք որ լաւագոյն առա-  
ջազրութեամբք՝ յոսեկոյն բազի պատահե-  
ցանք: Քիզ համար՝ հարստահարեալ արքայ՝  
սիրս կոտրած է. եթէ ոչ կը զիսնզրաւէի  
դրժող բազզին սպասնալեաց: Պիտի շտես-  
նենց այդ գոտերըն, այդ բոյբերը . . .»

Իիր. — Ոչ ոչ, ոչ ոչ: Եկուո՞ւ ազէ։  
Կրթանք բանաը: Երկուոքս միայնիկ պիտի  
երգենք՝ ինչպէս թոչունց վանդակին մէջ։  
Երբ զու ինէ օրհնութիւն պիտի իննդրես՝ ես  
պիտի ծնրազրեմ և ներում ինդրեմ քննէ:

Այդպէս պիտի ապրինք և ազօթենք և երգենք,  
և պատմենք հին վէպեր և ինպանք ոսկի  
թիժեռնկանց և լսենք խեղճ սինըբուներ որ  
կը խօսին արբունեաց լուրերուն վրայով, և  
մենք ալ անոնց հետ պիտի խօսինք և լսենք  
թէ ով է կորսնցնողն ու ով շահողը, թէ  
ով ներսոն է ով գուրս. և պիտի ելենք բա-  
ցատրելու իրաց խորհուրդներն իրբու թէ  
Ասաուծոյ լրասններն ըլլայինք. . . . Այս  
պիսի զոհողութեանց՝ ով իմն Քօրտէլիա՝  
ասաոււածք ինքնին խօսնկ կը մասուցանն:  
Քնիլու ես, ան որ պիտի զմեզ բամնէ պէտց  
է երկնցէն ջահ մը բերեն և այրելով հա-  
լածեն՝ աղուեսներու պէս»:

Ի լրում աղեաից Քօրտէլիա խեղաման  
կը մենանի և լիր հոգի կը վչէ աղջկանը  
մարմնոյն վրայ: Երկրորդ գործոյն ելքը՝  
անտարակոյր հակազրութեան համար՝ նուազ  
ախուր է: Անժառանգեալ որպին Քօրտէլիոյ  
պէս գորով կը պահէ իւր հօր. մենամարտի  
կը սպաննէ իւր խորթ եղբայրը և նորէն  
շնորհ կը գանէ կլօսզրի առջեւ՝ որ ուր ուրեմն  
խելամուտ եղած է իրաց ճշմարտութեան:

Ճէյրսիիր իւր խաղին՝ վերջաւորութիւնը  
փոխած է բնիկ վէպէն՝ յարում՝ Քօրտէլիա  
յազմող կը հանդիսանար: Հաւանորէն այս  
մեծ հանճարն ուզած է սոսկում ու արհա-  
փրբը վերջին ծայրը հասցնել, թող թէ  
Անդիական ազգասիրութիւնը վշտացուցած  
կ'ըլլար և ժողովուրբին համակրութիւնը կ'ու-  
ժացնէր Քօրտէլիայէն՝ իմէ զայն յաղթող  
վերազարձած ցուցնէր յլկնդիա Քրանսական  
բանակի մը զլումն անցած՝ ինչպէս իրօց  
Կաւանդեն վէպը:

Հարայարելի

→→←←

## Գ Ի Տ Ա Կ Ա Ն Փ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՒՏ ՄԸ: — Նախական  
ոճով մշակութեան և պարտիզանութեան  
արհեստը ԺԹ գարու մէջ Եւրապայէն և Ա-  
մերիկայէն վերցուելու պատճառները՝ հաստ

զհետէ հենդի, կամելչ, խորձնք կապող, սերմանոյ, և այլն, նորահնար մեքենաները եղան։ Ասկայն ի բաց առեալ կամիչ զործին (batteuse), լացմակրատիչ միւս մեքենաները գրեթէ ամէն ալ կամ ձիու կամ եղան կամ ուրիշ կենապահեաց ուժոյ միջամառւթեամբ կը գործէին։

Այսինքն մարդկութիւնս մինչդեռ մեծ հոգածութեան մէջ է մարդատար ինքնաշարժ կառեր յօրինելու անշոշու ոմանց եւ չէն կրնար անտեսել նմանութիւնակ նորութիւն մալ երկրագործութեան մէջ ներմուծել, և այս յառաջապիմական զագափարով վասակիլ ժամանակ, ինայոցութիւն ընել ծախուց, երկիրը լաւ մշակել և գոհացուցի արդիւնց ստանալ, և այլն։

1900ի Փարիզու ցուցահանդիսի մէջ զրուած այլ և այլ տեսակ երկրագործական ինքնաշարժ կառերու վրայ շազելով հոս մանրամասն խօսիլ, միայն ուրախութեամբ կը ծանուցանենց՝ նոյն հանդիսին մէջ զնահատուած, ոսկի միտալի տրժանացած և ընարեագոյն համարուած հայկական գիւտ մը՝ որ վսեմաշուք Փողոս Նուկար փաշային է։

Այս մեքենային զիլաւոր առաւելագիւմիւնը, մինչեւ ցարդ հնարուած երկրագործական ամէն ինքնաշարժ կառերէի աւելի զիլրաւ կառավարիլ, աջ և ահենակ զանալի և երացնիթաց ըլլալու մէջն է; իրեն տաշեիք մասը շուրոյ աեղաշարժ գործի մ'է, որոյ ետեւ կան երեք հատ անուածեւ բրորակ երկածէ խոշոր սկավառակիներ՝ որոնց իրարու մէջ անջրպետ ունին և իրաքանչիւրը շրջապատին վրայ հաստատուած պորտվասէ զօրաւոր թուրեր (coultre) ունի։ Մի և նոյն զծի վրայ գտնուուզ երեք սկավառակիներուն դիմաց երկածէ հաստատուն անիւ մ'ալ կայ։ Ուղեցոյց աեղաշարժը յառաջադիմելով միշեալ սկավառակիներն ալ կը սկսին զանալ և իրենց թուրերը գոլզ կը ճեղքրուն, իսկ վերջիշեալ անկը մասնաւոր մեքենականութեամբ մը՝ ըստ կամ և ըստ պիտոյից թուրերը գետինը շատ կամ նուուզ իսոր փորելու կը նպաստէ։ Իսկ սկավառակաց թուրերը այնպիսի ճարտարավթեամբ մը զետեղուած են որ երկրի տեսակին և սերմա-

նելիք հունտերու պահանջածին համեմատ՝ հողը կատարելապէս կը փշրեն, կը պատրաստեն, ու նոյն իսկ ընտրելապայն արօրէ, սահարէ, և գրիշ օգնական գործիներէ աւելի լաւ գործ կը տեսնեն։

Նորահնար հայկական մուաց արդիւնք ինքնաշարժ արօրը և ցուցահանդիսի միջոց փորձուելով տեսնուած է որ 12 ժամուան մէջ կարելի է անոլ երեք հարիւրակալ տեղ ամենալաւ կերպով փորել և երկիրը սերմանիլու պատրաստել։

Մեր ուրախական մաղթանքները կը մատուցանենք, վսեմաշուք Փողոս փաշային պայփիսի գնահատուելի գիւտին առթիւ։

Հ. Խ. ՑԻՐԱԱՌԵԱՆԱԿ

## ՈՐԲԻՆ ԹԱՂՈՒՄԸ

**Ա**նձնիրնեած որբին, գէթ յուղարկաւոր լւալով լըրին թալում փաաւոր։ Տէրտէր մ'առանձին, անվարձ ձեռնունայն Մութ փոսի մը մէջ տարաւ նետեց զայն։ Ափ մը հող ցանեց ամենէն առաջ մը հոգ անկել, անոր վըրայ խաչ, մագա լըլիստեց հոգոց մը կիսատ Ու զնաց օրհնել հարուստին պըսակ . . .

\* \*

**Ա**յդ ցուրա հողին տակ, երջանիկ սակայն Ահ երջանիկ եր հէր մանկիկըն այն։ Ո՛չ արցունց կար հոն, ոչ ալ տառապանց Մահն իրեն համար եղաւ բափիփանց։ Դ «Հան ոչ հացի պէտք կայ ոչ ալ ջուրի, ո՛՛ Բուռ, ու խնկաց որրուկն անարի։ Հ Հանդերձ է ահա ճեփ—ճերմակ պատռն, «Իսկ ունիմ ձըրի լաւ բընակարան։ Ու հըրեշտակներ լոյսերու մէջն» Փըպտանեց գէմքով իրեն կը կանչեն . . . Ո՛ւր կարուսագին տեսն իր Հայրիկ . . . Ու համբուրելով զըրկեց իր Մայրիկ . . . ՏԻԳՐԱԾ ԳԱՍԱԳԵԱՆ